

## Ռաֆֆի Անէմեան

### ԱՐԹԻԿՐ ՏԱՆԹՈՅԻ ՏԵՍՈՒԹԻՒՆԸ

Արթիւր Տանթոյ անուն մըն է նոր Եորկ լոս տեսնող The Nation հախկողմեան շաքարաբերթի լճթերցողներուն, ուր ան 1984էն ի վեր՝ կը ստորագրէ արուեստի բննադասութեան նուիրուած սիւնակ մը: Ան նաեւ երկար տարիներ փիլիսոփայութիւն դասաւանդած է նոյն ժաղափին մէջ գոտուող Գոյումպիա համալսարանէն ներս: Ծանօթ է մանաւանդ արուեստի փիլիսոփայութեան մասին իր քազմաքիւ գրութիւններով ու հատորներով, որոնց մէջ նիւթ կ'ընէ արուեստի հասկացողութեան պատմականութեան խնդիրը ու անոր վերջաւորութեան հարցը, դիտուած Արուեստի զարգացման հոլովոյթի պրիսմակէն:

Տանթոյ առաջին անգամ ձեռնարկած է այս նիւթին 1946ին կարդացուած «Արուեստի աշխարհը» վերնագրով դասախոսութեամբ մը<sup>1</sup>: Հոն՝ կը խօսի այդ տարիներուն նոր Եորկի արուեստի աշխարհին մէջ յայտնուած կարգ մը արուեստագէտներու մասին, որոնց գործերը սկսած էին ծանօթ դատնալ Փոփի արուեստ պիտակին տակ՝ Ռատչշնչրայն, Լիշրնշրայն, նաեւ Ռուրիոլ: Վերացական արտայայտչապաշտներուն յաջորդող այս նոր շարժումը կը բոլորովին տարբեր ուղղութեամբ լճթանալ քան օրինակ՝ Փոլոֆի կարկրող վերացա-

<sup>1</sup> Դասախոսութիւնը կարդացուած է Ամերիկեան Փիլիսոփայութեան Ընկերակցութեամ (American Philosophy Association) կողմէ, կազմակերպուած համաժողովի մը, որ նուիրուած էր «Արուեստի գործը» թեմային: Համաժողովը կայացած է Պուրլն, 28 Դեկտ. 1964ին: Բնագիրը նախապէս լոյս տեսած է «The Artworld» վերնագրով The Journal of Philosophyի մէջ, հասոր 61, թիւ 19 (1964), էջ 571–584:

կան պատառները: Տանքոյ իր ուշադրութիւնը կը սեւու մանաւանդ նոյն տարւոյն Ապրիլին նոր եռկի Stable Galleryին մէջ էնտի Ուորհոլի ցուցադրած Brillo Box կոչուող գործին վրայ: Գործը, որ ապագային պիտի դառնար աշխարհական եւ զոր Տանքոյ հոս կը նկատէր դարձակետ մը արուեստի պատմական հոլովոյրին մէջ, կը բաղկանար Պոխլօ մակնիշով օճառի տուփերու դէզերէ, տուփեր որոնք թէեւ շինուած փայտէ փոխանակ խաւաքարտի՝ իրենց արտաքին տեսքով ո՛չ մէկ տարրերութիւն կը ներկայացնէին համրախանութերու պահեստանոցներուն մէջ դիզուած այդ նոյն մակնիշով օճառներու տուփերէն: Տանքոյ ինքն իրեն հարց կու տայ, թէ ի՞նչն է այն առեն, որ արտաքինով իրարմէ անզանազանելի բուռղ այս տուփերու երկու դէզերէն ցուցարահինները կը դարձնէ արուեստի գործ, մինչդեռ հանրախանութիւնները կը մնան սպառումի համար նախատեսուած իրենց հասարակ վիճակին մէջ: Այսինքն՝ ինչո՞ւ ցուցարահինները կը նկատուին արուեստի գործ, միւսները՝ ոչ:

Առաջին ակնարկով կարելի է պատասխանել, թէ առաջինները կը կրեն արուեստագէտի ձեռքին հպումը, մանաւանդ որ Ուորհոլ ինք անձամբ շինել տուած էր զա նոնք ու մէկիկ-մէկիկ ներկած, նիշդ ու նիշդ նմանակելով իսկական Պոխլօ տուփերու գոյներն ու տամերը: Գուցէ նիշդ այս տեսակ թիւրիմացութեան մը առաջքը առնելու համար՝ Ուորհոլ հետագային շարքը պիտի ընդլայնէր փոխան նմանակ ներու՝ սպառումի իրական առարկաներէ կազմուած գործերով, ցուցադրելով օրինակ՝ Գամփակէլ մակնիշով ապուրի իսկական թիւեղներու դէզեր:

Եւ ուրեմն Տանքոյի յարուցած հարցը կը մնայ ի զօրու. ի՞նչն է, որ առօրեայ սպառումի համար ստեղծուած առարկաներու որոշակի դէզ մը կախարդական նպոտի մը հպումով կարծես կը փոխադրէ արուեստի աշխարհ, որուն ընթացին հասարակ առարկայ մը կը փոխակերպուի արուեստի գործի: Յատակ է, թէ փոխակերպումը կը վերաբերի առարկաներու մասնակի խումբի մը, ապա թէ ոչ ժամանակակից արուեստի թանգարանները շատոնց փակած կ'ըլլային իրենց դռները ու ամէն մէկ նպարավանառի խանութ վերածուած կ'ըլլար արուեստի ցուցարահի: Միթէ արուեստագէտի ձեռքին հպր՞ւմն է, որ Միտասի նման՝ հասարակ առարկաներ կը փոխակերպէ արուեստի գործերու:

## Արքիւր Տանըոյի տեսութիւնը

Յատակ է նաև, թէ այդ փոխակերպումը (Տանըոյ աւելի ուշ այսոք գործածէ «այլակերպում» եզրը<sup>2</sup>) կը վերաբերի տեսողականէն կամ նիւթականէն անդին գտնուող ստորոգելիներու։ Տանըոյ կը հաստատէ, թէ գործի մը արուեստի աշխարհին պատկանիլը կամ չպատկանիլը կ'որշուին մեկնելով որոշակի հարցումէ մը. արդեօֆ արուեստի աշխարհի կամ արուեստի պատմութեան յատուկ ստորոգութիւններու ի զօրու են անոր պարագային թէ ոչ։ Կը մնայ խնդրական թէ ո՞վ է (կամ ի՞նչն է) որոշողը այդ ստորոգելիներու եւ ստորոգութիւններու մասին։ Արուեստի ուրիշ տեսաբան մը, ձորճ Տիֆի, մեկնելով Տանըոյի 1964ի գրութեան դրոյթներէն, բայի մը տարի ետք առաջարկած է արուեստի հաստատութենական տեսութիւն մը<sup>3</sup>։ Ըստ այդ տեսութեան, Արուեստի կարգավիճակը կ'ընծայուի արուեստի գործի մը ըստ արժանիքի մասնագիտական կազմակերպութիւններու կողմէ, նիշդ այնպէս՝ ինչպէս օրինակ վկայականներ կ'ընծայուին ուսանողներու, իրենց աւարտանառներու հիման վրայ։ Ներկայ պարագային՝ այդ դերը կը պատկանի Արուեստի աշխարհը կազմող արուեստա գէտներուն ու հաստատութիւններուն։ Անոնք են որ մեկնելով գործի մը գնահատելի ստորոգելիներէն, կ'որոշեն անոր կարգավիճակը<sup>4</sup>։

Տանըոյի համաձայն՝ Ռուրիկովի ցուցադրած Պոիլոյի տուփերուն ետեւ գոյութիւն ունի Արուեստի տեսութիւն մը եւ այդ տեսութիւնն է, որ Ռուրիկովի տուփերը կը վերածէ արուեստի գործի։ Իրականութեան մէջ Ռուրիկովի Պոիլոները հարցականի տակ կ'առնեն արեւմտեան արուեստի ամբողջ հասկացողութիւն մը, ըստ որուն կարելի էր արուեստի գործերը մատնանշել մեկնելով պարզապէս անոնց արտաքին տեսքէն։

<sup>2</sup> 1981ին Տանըոյ լոյս կ'ընծայէ *The Transfiguration of the Common Place* խորագրով գիրք մը, ուր կրկին ձեռք կ'առնէ առաջին անգամ «The Artworld»ի մէջ յայտնուած դրոյթները ու իմնեռնելով անոնց վրայ՝ կը զարգացմէ արուեստի ամբողջական տեսութիւն մը։ *Sé u Arthur C. Danto, The Transfiguration of the Common Place: A Philosophy of Art*, Harvard University Press, Փեմպրին, 1981։

<sup>3</sup> *Sé u George Dickie, «Defining Art», լոյս տեսած 1969ին American Philosophical Quarterlyի մէջ, հասոր 6, էջ 253–256։*

<sup>4</sup> Այս տեսութիւնը ծնունդ տուած է բազմաթիւ առարկութիւններու, որոնց կարգին հաստատութիւններու միջամտութեան օրինականութեան հետ կայ ունեցող առարկութիւններ։ Հետագային՝ Տիֆի պիտի վերանայեր իր տեսքին շրջանցերու համար այդ առարկութիւններէն մէկ մասը, մէկդի ձգելով հաստատութիւններուն գացող յղումը եւ ընդլայնելով արուեստի աշխարհը կազմող շրջանակին սահմանները։ *Sé u George Dickie, «The Art Circle», Haven Publications, Նոր Եորպ, 1984։*

Երբ այդ տեսակի մատնանշում մը կը դառնայ անկարելի, կարիքը կը ծագի մեկնարանութեան կամ բացատրութեան նոր սարիք մը երեւան բերելու: Ահաւասիկ այս մարտահրաւերին է, որ կը պատասխանէ Տանրոյ 1984ին լոյս տեսած ուսումնասիրութեամբ մը, որ կը կոչուի «Արուեստի վերջաւորութիւնը»<sup>5</sup>:

Այդ գրութիւնը կը սկսի խորհրդածութեամբ մը Արուեստի ապագային շուրջ: Հարցը իր մէջ կը պարփակէ երկու բաղադրեալներ: Առաջին բաղադրեալը կը վերաբերի Արուեստի ապագային ընդհանուրապէս, այսինքն՝ նոր կարենիութեան, ու կը փորձէ պատասխան մը բերել այն հարցումին՝ թէ Արուեստը ապագայ ունի<sup>6</sup>: Երկրորդը կը վերաբերի ապագայ Արուեստի ձևին ու կերպարին: Այս երկրորդ բաղադրեալը կ'ենթաղը անշուշտ, որ առաջին հարցումին պատասխանը դրական է, որ Արուեստը ապագայ ունի, որուն ձևն ու ոճը սակայն կը մնան բացայայտելի: Այս տիպի հարցումներու պատասխանները ժամանակը միայն կրնայ տալ, քանի որ ի՞նչ կռահում ալ ընելու ըլլանիք այսօր՝ մեզի համար անհնար է ապագան գիտնալ: Իրեւ նմոյշ՝ Տանրոյ կը նշէ գիտերեւակայական երկերու օրինակը, ուր ապագայ ժամանակի մը մէջ տեղի ունեցող անցուդարձեր ու վայրեր կը պատկերուին: Պարզ է որ նկարագրուած բարեմասնութիւնները (վերաբերին անոնիք նարտարապետութեան թէ հագնուածքին կամ նորաձեւութեան) կրնան միայն թիվի արուեստագէտի մը երեւակայութենէն ու յանախ, երբ ժամանակի հեռաւորութենէն կը վերդադանիք անոնից, կ'անդրադառնանիք թէ այդ նկարագրութիւնները կը պարունակեն աւելի՝ գրողին ներկայէն եկող երկարաձգումներ քան ուրիշ որեւէ բան: Կարելի չէ պարզապէս գիտնալ ապագային կրնլիքն ձևն ու կերպը: Արուեստն ալ չի կրնար խուսափիլ այս իրողութենէն:

**Մինչդեռ առաջին հարցումը** (թէ Արուեստը արդեօք ապագայ մը ունի<sup>6</sup>) կ'իյնայ տեսական ոլորտի մը մէջ, ուր կարելի է խորհրդածութիւններ առաջարկել, առանց անպայման գիտնալ ապագայ)

<sup>5</sup> «The End of Art» յօդուածը առաջին անգամ ըլլալով լոյս տեսած է 1984ին, «The Death of Art» անունը կրող ու զանազան հեղինակներէ նոյն նիւթին շուրջ գրութիւններ խմբող հաւաքածոյի մը մէջ, խմբագիր՝ Berel Lang, Haven Publications հրատարակչառութեն: Նոյն գրութիւնը մաս կը կազմէ Տանրոյի 1986ին հրատարակած *The Philosophical Disenfranchisement of Art* հատորին, լոյս տեսած նոր Եորկ, Columbia University Press հրատարակչառութեն, էջ 81-115:

## Արքիւր Տանբոյի տեսութիւնը

Արուեստին ձեւն ու ոճը: Տանբոյ կը նշէ, թէ ապագայի մասին խօսիլ կը նշանակէ հարցը զետեղել պատմական հոլովոյքի մը ընթածիրէն ներս, այսինքն՝ նկատի առնել Արուեստի զարգացման պատմութիւնը ու այդ պատմութեան շարունակութիւնը ապագային մէջ: Նշեալ դիտանկիւննեն՝ կարելի է ըսել, որ Ի. դարը կը յատկանշովի Արուեստի իրերայաջորդ շարժումներու ու դպրոցներու անընդհատ արագացող բափով մը. այն աստիճան՝ որ մարդ կը մղուի հարց տալու, թէ արդեօֆ եղածը իսկապէս զարգացման ներքին օրէնքի<sup>6</sup> մը կը հպատակի՝ թէ պարզապէս պարագայական եւ օրուան նաշակին յարմարող նորութիւններու շարա՞ն մը կը կազմէ: Ինչպէ՞ս հաշուցնել մէկը միւսին հետ: Մէկ կողմէ՝ իրար իրմշտկող շարժումներու այս նոխութիւնը, մանաւանդ՝ դարուն առաջին կիսուն: Միւս կողմէ՝ անոր վերջառութեան տիրող ու ամէն տեղ ներքին սպառումի նշաններ ցոյց տուող մթնոլորտը:

Ահաւասիկ ինչո՞ւ Ռորիոյի Պոխլոններու յայտնութիւնը Տանբոյի կրողմէ կը նկատուի դարձակէտ մը Արուեստի պատմութեան մէջ: Դարերու ընթացքին զանազան զարգացումներով Ի. դարու կէսը հասած Արուեստի հասկացողութիւնը, աւելի նիշդ՝ Արուեստի զարգացման պատմական հոլովոյքը Ռորիոյով կը հասնի հանգրուանի մը, որմէ անդին կարելի չէ երբալ: Երբ արուեստի գործն ու զայն բաղկացնող առարկան կը դադրին իրարմէ զանազանուելէ, կը նշանակէ թէ Արուեստի զարգացման հոլովոյքը հասած է աւարտի մը: Ռորիոյի տուփերը կարելի չէ մեկնաբանել այդ հոլովոյքէն դուրս, որովհետեւ այդ կէտին՝ հոլովոյքին պատմականութիւնը ամբողջովին ներթափանցած է Արուեստի առարկան: Ռորիոյի Պոխլոնները իրենց Արուեստի հանգամանքը կը պարտին իրենց դիրքին Արուեստի զարգացման հոլովոյքին մէջ եւ ամէն դուրս չեն կրնար գոյութիւն ունենալ:

Տանբոյ կը մատնանշէ Արուեստի պատմութեան ընթացքը նկարագրող երկու տեսութիւններ, միչ թէ շատ ծանօթ: Առաջինը կ'ընդգրկէ մի մերիմ՝ նմանողական արուեստները, այսինքն բոլոր այն ձեւերը, որոնի կը ձգտին իրականութեան նմանակման: նկարչութիւն, բանդակագործութիւն, ֆիլմարուեստ: Երկրորդը, որ արուեստի արտայայտչական տեսութիւնն է, կ'ընդգրկէ շատ աւելի բան ինչ որ միայն նմանակումը ցոյց պիտի տար: Գրականութեան մէջ օրինակ՝ նմանակման հարազատութեան հարց չի կրնար գոյութիւն ունենալ, բանի որ բառերը կ'արտայայ տեսն նիշդ ինչ որ կը նկարագրեն: Այս երկու տեսութիւնները յիշելէ եսով, Տանբոյ կը ձեռնարկէ անոնց արամախոհական կապին

վրայ հիմնուած երրորդ եւ վերջնական տեսութեան մը, որ կ'ներադրէ առաջին երկուքը ու նաեւ կ'աւարտէ արուեստի պատմական գարգացման հոլովոյթը: Վերջինիս պրիսմակէն դիտուած՝ արուեստի վերջաւորութեան հարցը կ'ընդգրկէ արուեստի եզրին մէջ ինկող բոլոր կերպերն ու ձեւերը: Հետեւաբար ներքին սպառումի նշաններ ցոյց տուող արուեստի ներկայ վիճակը կը նկատուի հոս ոչ թէ առժամեայ վիճակ մը, այլ հետեւանքը այնպիսի հանգրուանի մը՝ ուր անոր հետագայ զարգացումը կ'ընթանայ մինչեւ այդ կէտք տեղի ունեցած պատմական զարգացման հոլով ոյթէն դուրս: Այդ հանգրուանը կարելի է կոչել արուեստի յետ-պատմական շրջանը: Տանրոյ այս վիճակը կը նմանցնէ Հեկրի կողմէ նկարագրուած Geistի (այսինքն՝ աշխարհի Ոգիի) հոլովոյթին, որուն վերջին հանգրուանին՝ Ոգին կը դառնայ ինքնագիտակից եւ գիխագիր պատմութիւնը (որ Հեկրի մօտ՝ Ոգիի պատմութիւնն է) կը հասնի իր աւարտին, որմէ ետք կ'անցնինք յետ-պատմական ժամանակի մը<sup>6</sup>:

Այս տեսութիւնը նորութիւն մը չէ անշուշտ: Ինչ որ հետաքրքրական կը դարձնէ զայն է, որ Հեկրի իր Պատմութեան թաւալման հոլովոյթին մէջ հանգրուան մը յատկացուցած է արուեստին: Այսինքն՝ հանգրուան կը կայ, ուր արուեստի զարգացման պատմութիւնն ու Պատմութեան թաւալումի ուժերը կը համընկնին իրարու: Ժամանակի մը համար՝ արուեստը ինքիննէ կը գտնէ Պատմութեան կեդրոնը, ինչ որ կը նշանակէ թէ Պատմութեան զարգացման ընթացքի ճգտումները ձեւ կը գտնեն իր մէջ: Տանրոյին կողմէ մատնանշուած վերջաւորութիւնը կը վերաբերի նիշդ այդ հանգրուանին, որուն աւարտին՝ Պատմութիւնը ու Արուեստը (հոս՝ գիխագիր) հրաժեշտ կ'առնեն իրամիտ ու կ'ընթանան իւրաքանչիւրը ինքնի իր նամբով: Արուեստի զարգացման հոլովոյթը իրեւ պատմական երեւոյթ եւ իրեւ հանգրուան Պատմութեան հոլովոյթի ընթացքին մէջ՝ հոս կը հասնի իր աւարտին:

---

<sup>6</sup> Այս տեսարանութիւնը կ'երեւի G.W.F. Hegelի 1807ին լոյս տեսված *Phäno-menologie des Geistes* գիրքին մէջ, որ անգլերէն թարգմանուած է մերք որպէս *The Phenomenology of Mind* (թրգմ. J.B. Baillie, George Allen and Unwin հրատ., Լոնսոն, 1949), եւ մերք որպէս *The Phenomenology of Spirit* (թրգմ. A.V. Miller (Oxford University Press հրատ., OfսՓըրտ, 1977): Գիրքին հերոսը կը հանդիսանայ Ոգին, որուն Հեկրի կու այս Geist անունը, եւ որուն զարգացման փուլերը, դէպի ինքնանաշում եւ ասոր միջոցաւ՝ դէպի ինքն-իրագործում, Հեկրի կողմէ կը նկարագրուին տրամախոնական կերպով:

## Արքիւր Տանքոյի տեսութիւնը

Նմանողական արուեստներու յարացոյցը կը նկատուի նկարչութեան մարզը: Անոր զարգացման պատմութիւնը կարելի է անշուշտ երկարել մինչեւ նախամարդուն կողմէ բարայրներուն մէջ ճգուած ու մեզի հասած որմնանկարները, սակայն նկարչութեան իրրեւ արուեստ հասկացողութիւնը ծնունդ կ'առնէ Վերածնունդով միայն, երբ Վազարի կը գրէ նկարիչներու կենսագրութիւնները երամցնող իր նշանաւոր երկը<sup>7</sup>: Անով ծնունդ կ'առնէ պատմական շրջան մը, որ ըստ Տանքոյի՝ իր աւարտին կը հասնի վաթունական բուականներու կէսերուն, *Փոփ* արուեստին իրապարակ յայտնուելով: Տանքոյ իրաւացիօրէն կը նշէ, թէ նկարչութիւնը ժթի. դարուն կը նկատուէր յառաջդիմութիւն ցոյց տուող կրթանքը: Այդ յառաջդիմութիւնը կը վերաբերէր տեսողական կրկնօրինակման կամ վերարտադրման մէջ՝ նկարիչներուն ձեռք ճագած յաջողութիւններուն, շնորհիւ օր ըստ օրէ կատարելագործուող գիտութեան ու գիտարուեստական միջոցներու: Իրականութեան ու պատսանին վրայ անոր վերարտադրման միջեւ տարբերութիւննը անդընդհատ նուազելու վրայ էին: Հեռանկարի գիտը օրինակ՝ այդ տեսակի յառաջդիմութիւններէն մէկը կը հանդիսանայ: Երբ չկար ան տակալին, նկարիչները նշաններով ցոյց կու տայ առարկաներուն միջեւ հեռաւորութիւնը ու անոնց փոխադարձ դիրքաւորումը՝ առջեւ ու ետեւ ըլլալը: Դիտողը պէտք է այդ նշանները մեկնարանէր, հասկնապու համար ներկայացուած պաստառին խորքը: Հեռանկարի գիտէն ետք՝ առարկաները սկսան երեւիլ իրենց խորքային նիշդ դիրքով: Անկարելի էր այլեւս այդ խորքը շփորչել: Նոյն տեսակի յառաջդիմութիւն մը նկատելի է շարժանկարի միջոցաւ շարժումի անմիշական ներկայացման պարագային: Անկէ առաջ՝ շարժումը կրնար միայն հետեւցուի նկարիչին կողմէ գործադրուած տեսողական նշաններէն մեկներով, մինչդեռ անոր գիտէն վերջ՝ շարժումի տեսողական ներկայացումը

<sup>7</sup> Իտալացի արուեստագէտ ու հեղինակ՝ Ճորնօ Վազարիի արուեստագէտներու կենսագրութեան նուիրուած կորողական գործը կը հանդիսանայ առաջին իր տեսակին մէջ ու հիմնադիրը ոչ թէ միայն ժամ թի մը, այլև՝ արուեստի հասկացողութեան պատմութեան: Գիրքին կրնատուած խորագիրն է՝ *Vita de più eccellenti architetti, pittori et scultori italiani* (Վալք Իտալացի գերազանց նարսարաւագեններու, նկարիչներու եւ քանդակագործներու): Առաջին անգամ լոյս տեսած է Ֆիրենցէ՝ 1550ին, ապա ընդլայնուած ձեւի տակ՝ 1568ին: Կան բազմարիւ լեզուներով բարգմանութիւններ: Անգլերէն լեզուով, բացի մասնակի բարգմանութիւններէն, եղած են երկու ամբողջական բարգմանութիւններ, մէկը 1850ին, միւալ՝ 1912–1915 թուականներուն, ձեռամբ Gaston du C. de Vereh, որ պահած է իր արժէքը մինչեւ այսօր:

յանկարծ կարելի կը դառնար, շրջանցելով զայն նշաներու միջոցաւ նկարագրելու ստիպողութիւնը:

Այս տեսակի յառաջդիմութիւն կը հպատակի փոխարքնումի երամայս կանի մը. ինչ որ կը նշանակէ, թէ շօշափելի իրականութիւնը նըշաներով հետեւցնելու գործողութիւնը կը փոխարքինուի այն նոյն իրականութեան ներկայացուցածին համապատասխան բանով մը, խորքի պարագային՝ հեռանկարային միջոցներով, շարժումի պարագային՝ շարժանկարով։ Այս յառաջդիմութիւնն ալ ի վերջոյ կը բախի սահմանի մը, որ է՝ զգացողութեան փոխանցումին անկարելիութիւնը։ Ֆիլմին մէջ օրինակ, թէեւ կրնանի անմիջականորեն տեսնել դերակատարներուն շարժումները, բայց ինչ կը վերաբերի անոնց զգացումներուն՝ ստիպուած կը մնանի զանոնք հետեւցնելու ապահնելով դէմքի արտայայտութիւններուն, խօսքին կամ վարմունքին։

Վերադառնալով սակայն շարժումին՝ պարզ է, որ շարժանկարի գիւտը կարելի կը դարձնէր բան մը, որուն մասին մարդիկ նախապէս երազել միայն կրնային։ Պէտք է նաև նշել յաւելեալ ոլորտ մը. շարժանկարը շարժունը ուղղակի կերպով կը փոխանցէ դիտողի հասկացողութեան, առանց ապահնելու պայմանական նշան ներու։ Առաջին հանիստեսները պէտք չէին ունեցած որեւէ վարժութեան՝ պաստառին վրայ լուսարձակուած սուրացող շոգեկառքը օրինակ որպէս այդ հասկնալու համար։ Ասիկա՝ որովհետեւ լուսարձակուած պատկերները ճանչնալու եւ աշխարհը ընկալելու միջեւ արարքներուն գոյութիւն ունի շարունականութիւն մը, որ բնական կը քուի ըլլալ։ Մինչդեռ պատկերներ արտադրելը ինքնին հմտութեան մը արդիւնքն է, բան մը որ աշկերտումի կը կարօտի։ Ասոր համար է, որ Տանքոյին միմերիք արուեստ կոչածը կը հպատակի պատմական հոլովոյքին, որ անոր վերաբտադրման կարողութիւններուն զարգացման հոլովոյքն է։

Հոս երկու բան պէտք է զանազանել իրարմէ։ Մէկ կողմէ՝ օգտագործուած միջոցին մէջ տեղի ունեցող զարգացումը, միւս կողմէ՝ այդ նոյն միջոցին փոխակերպումը։ Նկարչութեան մարզին մէջ նեռանկարի գիւտը կը նկատուի զարգացում մը, մինչդեռ շարժապատկերի գիւտը ինքնին փոխակերպում մըն է։ Նոյն ձեւով՝ շարժապատկերի մէջ գունաւոր ֆիլմի անցումը զարգացում մըն է, իսկ ձայնի յաւելումը՝ փոխակերպում մը։ Ամէն փոխակերպում օգտագործուող միջոցը բայլ մը եւս կը մօտեցնէ իրականութեան եւ այդ ընթացքը նոյն

## Արքիւր Տաճրոյի տեսութիւնը

բափով կարենալ շարունակելու համար՝ ամէն ժայլ կը պահանջէ նոր փոխակերպում մը:

Ամէն նոր գիւտի հետ ամոր ընձեռած կարելիութիւնները կը դառնան ցուցադրութեան զլինաւոր առարկան: Հեռանկարի գիւտէն եսք, մեծ թիւով պատառներ արտադրուած են, որոնց զլինաւոր նիւթը կարծես եղած ըլլար հեռանկարի ընձեռած կարելիութիւններուն ցուցադրութիւնը: Նոյնը կը պատահի շարժանկարի գիւտի վաղորդայնին, երբ տակաւին գոյութիւն իսկ չունէին մեզի համար սովորական դարձած պատմութիւն մը պատմող ֆիլմերը: Հանդիսատեսները սրահները կը խուժէին պարզապէս տեսնելու համար կախարդական պատառի մը վրայ շարժող իրեր կամ կերպարներ, օրինակ՝ սուրացող շոգեկառներ:

Տաճրոյ եիւմըրով կը նշէ, թէ մինչեւ այսօր ինքնաշարժներով (կամ ինչո՞ւ չէ՝ կարելի է աւելցնել՝ աստղանաւերով) մէկը միւսին հալածելը կը պահէ յատուկ գրաւչութիւն մը պինեմայի արուեստին մէջ: Սակայն ատեն մը եսք՝ պարզապէս շարժող իրեր ցուցադրելը կը դադրէր հանդիսատեր հետաքրքրելէ եւ երէ պատումը մուտք չգրծէր այս նոր արուեստին ներս, երէ հրապարակ չիշնէին պատմուածքի մը հիման վրայ կառուցուած ֆիլմերը, կասկածելի է որ շարժարուեստը այսօր գոյութիւն ունենար որպէս եօթներորդ արուեստ: Կարելի է երեւակայել, որ հողոկրաֆի ծիրէն ներս յառաջդիմութիւնները օր մը կարելի դարձնեն եռաչափ խորդով շօշափելի անձեռու եւ առարկաներու շարժուն ներկայացումք: Այդ տեսակի թեթիվ յառաջդիմութիւն մը օրինակ՝ կրնար դուռ բանալ փոխակերպումի նոր մակարդակի մը: Տարբեր հարց, թէ այդպիսի կարելիութիւն ընձեռող միջոց մը որքանո՞վ պիտի կարենար համարկուիլ պատումի արուեստին, որպէսզի ծնունդ տար թեթիվ իրագործումէ մը անդին՝ Արուեստի նոր կերպի մը:

Յամենայնդէպս՝ մնալով նմանողական արուեստներու ծիրէն ներս, կարելի է ըսել որ Վերածնունդէն սկսեալ ու Վազարիի ժամանակաշրջանէն, այդ արուեստներու ապագան միշտ ընկարուած է վերաբանդրման գետնի վրայ հարագատութեան ու միջոցներու յառաջդիմութեան տեսանկիւնէն<sup>8</sup>: Այս առումով ուրեմն կարելի է խօսիլ արուես-

<sup>8</sup> Հետագայ հատորի մը մէջ՝ After the End of Art: Contemporary Art and the Pale of History, լոյս տեսած 1995ին, Princeton Univ. Press հրատարակ չատունէն, Տաճրոյ Վերածնունդէն մինչեւ արդի արուեստի ծննդեան շրջանը երկարող

սի վերջաւորութեան մասին, գոնէ իրբեւ յառաջդիմող կրթանք: Տարբեր հարց է, թէ արուեստի այս հասկացողութիւնը շատոնց արդէն դադրած է գործնական գետնի վրայ կիրարկելի ըլլալէ, որովհետեւ ժԹ. դարու վերջին տասնամյակէն սկսեալ (որ կը գուգադիպի շարժանկարի գիւտի օրերուն) մէկ օրէն միւսը՝ նկարչական արուեստն ու զայն կիրառողները հրաժարած են վերարտադրման հարազատութեան դարաւոր հետապնդումէն<sup>9</sup>:

Այստեղ Տանքոյ կ'անցնի արուեստի արտայայտչական տեսութեան: Տեսանք թէ ինչպէ՞ս գիրն ու գրականութիւնը դուրս կ'իյնային նմանողական տեսութեան ծիրէն, ուրկէ աւելի ուժգնօրէն կը զգացուէր ընդհանուր հասկացողութեան անհրաժեշտութիւնը, որպէսզի շրջանցուէր պատկերին ու գիրին միշեւ տարբերութիւնը: Տեսանք ճանեւ, թէ ինչպէ՞ս եօթներորդ Արուեստի ծնունդով՝ նկարչութիւնն ու բանդակագործութիւնը կը մատնուէին տագնապի: Ի՞նչ կը մնար ընելիք արևս տի այս աւանդական ձեւերուն, երբ գիտարուեստական յառաջդիմութեան օգնութեամբ յայտնուած սինեմայի նոր արուեստը եկած էր լեցնելու այն տեղն ու դերը, որ դարերով եղած էր անոնց աշխատանքի զինաւոր դաշտը: Անոնց հակազդած են անշուշտ եւ կարելի է երեւակայութեամբ վերյիշել մինչ այդ հարազատութեան ու յառաջդիմութեան արժեշափերով կշռադատելու վարժուած հանրութեան կամ բննադատներու ապշանքն ու անհասկացողութիւնը ի տես օրին հրապարակ ելլել սկսող խայտարդէտ պաստառներուն:

---

հատուածը կը կոչէ Վագարիական շրջան, որուն ընթացքին նմանակումը՝ միմնախար կը հանդիսանայ արուեստի հասկացողութեան էութիւնը: Անոր յաջորդող Արդի Արուեստի ժամանակին հետ (զոր ան կը կոչէ նաև Հանգանակներու կամ Գրավարախօսութիւններու ժամանակաշրջան), նմանակումը կը դառնայ ոն մը այլ ոներու կողքին: Ասոր կը յաջորդէ ՅետՊատմական ժամանակաշրջանը, որուն մէջ կը գտնուինք վարտունական բուականներու կէսերէն ի վեր, եւ որուն մէջ չկայ այլեւս այսպէս կոչուած master narrative մը, այսինքն՝ զինաւոր Պատում՝ մը, սրուեստին իշխաղ շարժում մը, որուն հպատակէր այդ շրջանին ստեղծուող արուեստն ու հնադրամութիւնը:

<sup>9</sup> Հարց է, թէ իսկապէս հնարաւո՞ր է Վերածնունդէն մինչեւ Արդի Արուեստի սկզբնաւորման տարի Ծը բը երկարող ժամանակաշրջանը ամբողջովին նկատել միմիայն միմերիք՝ նմանողական արուեստի ժամանակաշրջան: Յամենայնդէպս՝ այս է Տանքոյի առաջարկածը, գոնէ նկարչութեան մարզին մէց:

## Արքիւր Տանքոյի տեսութիւնը

Տանքոյ իբրեւ օրինակ կը բերէ Մարիսի 1905ի կնոջ դիմանկարը՝ կանաչ գոյնի բոլորովին անբնական ու անտեղի բուռղ շուժէ ժապաւենով մը ճակատն ի վար: Ի՞նչ պէտք է հասկնային անոր առջեւ անակընկալի եկած հանդիսատեսները: Արդեօֆ Մարիս կորսնցուցած կրնա՛ր ըլլալ իր հաւասարակշուռութիւնը: Հարցը ասկայն չի լուծուիր այդքան դիմութեամբ: Եթէ պարագան սահմանափակուած ըլլար մէկ հեղինակի կամ մէկ պաստառի, գուցէ կարելի ըլլար շեղումը բացատրել այս կամ այն պատճառաբանութեամբ: Բայց ինչպէս բացատրել մէկէն ի մէկ յայտնուած այս տեսակի ու հետզիետէ բազմացող շեղումները մէկէ անելի նկարիչներու մօտ, մանաւանդ երբ խնդրոյ առարկայ չէր հեղինակներու հմտութիւնը: Պարզ է որ շեղում գոյութիւն ունի միայն եթէ նախապէս ընդունած ըլլանի Արևստի նմանողական հարազատութեան տեսութիւն մը: Տանքոյ իրաւացի է, երբ կը նշէ թէ այդ տեսութիւնն է որ փուլ եկած է ի. դարու սկիզբին, երբ արուեստագէտները մէկ առ մէկ լքած են զայն ու լծուած են տարրեր բանի մը, եիմք ունենալով զգացումներու արտայայտութիւնը:

Արուեստաբաններն ու քննադատները անյապար հակազդած են այս շեղումներուն: Օրինակ՝ Քրոչէի Գեղագիտութիւնը որպէս արտայայտութեան գիտութիւն եւ ընդհանուր լեզուարանութիւն գործը լոյս տեսած է 1902ին<sup>10</sup>: Նոր տեսութիւնը հրապարակ նետած է արտայայտականութեան ստորոգութիւնը: Մարիսի պարագային օրինակ՝ շեղումը մէկնարանուած է որպէս արուեստագէտին կողմէ իր նկարածին հանդէպ զգացումը արտայայտելու միջոց: Հանդիսատեսը այսպէս կը հրաւիրուի մէկնարանելու պաստառին վրայի շեղումները (իմա՝ վերաբաղրման հարազատութիւնը չյարգող շեղումները) որպէս բանալիներ ընկալելու համար արուեստագէտին զգացումները: Նկարուած առարկաները այսպէս նախ եւ առաջ կը դառնան պատըրուակ զգացումներու արտայայտման, մինչեւ որ աւելի ուշ՝ Վերացական արտայայտչապաշտներուն մօտ անոնք ամբողջովին չհանան, պաստառը վերածելով առարկայագուրկ՝ զուտ արտայայտչութեան բեմի մը:

<sup>10</sup> Benedetto Croce, *Estetica come scienza dell'espressione e linguistica generale*, որուն անգլերէն բարգմանութիւնը առաջին անգամ լոյս տեսած է 1909ին, *Aesthetics as Science of Expression and General Linguistics* Խորագրով, բրգմ.: Douglas Alinslie, հրատ. Macmillan and Co, Լոնսոն:

Այս զարգացումը գլխիվայր կը շրջէ թեքնիք կատարելագործման վրայ հիմնուած ու նմանողական արուեստի մէջ ի զօրու եղող արևստի յառաջդիմական տեսութիւնը: Պարզ է, որ արտայայտչական գետնի վրայ յառաջդիմութիւնը չի գործեր նոյն ձեւով, որովհետեւ ինչպէս վերը ըսին՛ զգացումները կրնան միայն ենթադրուիլ: Անոնց արտայայտութիւնը չի միշնորդուիր որեւէ թեքնիք գիւտով, որպէսզի դուռ բանար կատարելագործուող յառաջդիմութեան:

Սակայն վերադառնանք սկիզբը դրուած Տանքոյի հարցումին. Արուեստը ապագայ ունի՞: Այս տեսակի հարցում կ'ենթադրէ գծային զարգացման հոլովոյթ մը, այսինքն՝ պատմական փուլերու իրերայացրդ ընթացք մը, եւ ուրեմն չի հպատակիր վերեւ նշուած յարաքերականացումի պարագային: Այնպէս որ արուեստի մեր սահմանումը անհրաժեշտ կերպով կապուած է անոր պատմութեան մասին մեր ունեցած յղացքին հետ: Եթէ արուեստը սահմաննենք որպէս կրթանք մը, որուն կրչումն է նմանողական հարազատութեան հիմամբ վերարտադրումը շրջապատին, ապա անոր պատմութիւնը կը հպատակի յառաջդիմող կրթանքի տիպարին եւ կրնանք խորհրդածել անոր ապագային մասին: Եթէ Քրոչէի նման՝ զայն սահմաննենք որպէս զուտ արտայայտչական կրթանք, ապա ան չի կրնար ունենալ այդ տեսակի յառաջխաղացք արձանագրող պատմութիւնը մը ու մեր հարցումը կը դառնայ անտեղի: Արտայայտչութեան իմաստով՝ դրուագները կը յաջորդեն իրարու պարզապէս, առանց զարգացում մը եւ յառաջընթացք մը ցուցարելու:

Ինչպէս տեսանք, առաջին սահմանումը բաւականաչափ ընդհանուր չէ որպէսզի ընդգրկէ բոլոր արուեստները, մինչ երկրորդին պարագային՝ արտայայտչականութիւնը չի կրնար ըլլալ արուեստի էութիւնը, եթէ կ'ուզենք որ արուեստն ունելնայ պատմական ընթացք մը, որուն մէջ աւարտի հարցն ալ ձեւով մը իմաստորուի: Արուեստի մասին Տանքոյի հարցումը կը դնէ պահանջը արուեստի հոլովոյթին վերաբերող պատմութեան յղացզքի մը, որ ըլլայ բաւարար կերպով ընդհանուր կարենալ ընդգրկելու համար բոլոր արուեստները, ի միշի այլոց՝ գրականութիւնը, եւ ինչո՞ւ չէ նաեւ երաժշտութիւնը:

Մինչ արուեստագէտները կը դիմէին հետզհետէ աւելի վերացական գործերու, արտադրելով մէկը միւսէն անկապ գործեր, զանոնք մեկնարանեալու համար հետզ հետէ ասելի պէտքը կը զգացուէր տեսական նոր ըմբռնումներու, որոնց մէջ սակայն հոգերանական բացատրու-

## Արքիւր Տանքոյի տեսութիւնը

թիւնը եւ լեզուն կը մատնէին իրենց անբաւարարութիւնը: Տանքոյ կը կատարէ իրաւացի նշում մը, բացատրելով թէ արուեստի արտօն յայտչական տեսութիւնն ալ կարծես կը սկսէր բախիլ դժուարութեան մը: Արուեստի շարժումները կը յաշորդէին մէկը միւսին զգիխիչ բախով մը: Դարասկիզբին երէ ամէն մէկ նոր շարժում կը տեսէր քանի մը տարի, աւելի ետք՝ տարիները պիտի փոխարինուէին ամիսներով: Ամէն մէկ շարժում կը պահանջէր նաև բաւական բարդ տեսական ոլորտ մը, որպէսզի ներկայացուած նուազագոյն առարկաները տեղաւորուէին արուեստի հարթակին վրայ: Այս բոլորին մէջ արտայայտութեան ու զգացումներու դիմումը որպէս բացատրութիւն կը բուէր օր ըստ օրէ նուազ համոզիչ:

Քաներորդ դարուն ուրեմն, ընկալեալ ձեւերու փլուզումով, «ի՞նչ է արուեստ» հարցումը կը դառնար հետզհետէ աւելի իրաւապ: Ամէն շարժում ինքն իր հաշուոյն կը կրկնէր զայն, ամէն մէկը ինքն իր արտադրութեան վերապահելով անոր դրական պատասխանը: Արուեստի գլխաւոր նպատակը ՚ դարուն կարծես դարձած էր ինքն իր ինք նութեան հետապնդումը, մերժելով նախօրօք տրամադրելի բոլոր պատախանները, որպէս ոչ բաւարար կերպով ընդհանուր:

Մեկնելով այս դիտանկիւնէն, Տանքոյ կ'առաջարկէ պատմութեան այլ տեսութիւն մը, որուն տիպար օրինակը կը նկատէ Բիլմոնցրոմաֆի գրական սեռը, այսինքն՝ ինքնազարգացման ու հասունացումի պատումը առարկայ դարձնող վեպը, որուն աւարտին անձը կը հասնի ինքնանաւաչումի: Հեկըլի հսկայ փիլիսոփայական երկը՝ Phänomenologie des Geistesը այս ձեւը կը կիրարկէ: Անոր հերոսը՝ աշխարհի Ոգին, որուն Հեկըլ կու տայ Geist յորչոքումը, կ'անցնի այսպէս ինքնազարգացման ու տրամախոհական փուլերէ, վերջապէս հասնելով վերջին փուլին, որ է ինքնանաւաչումը: Այդ փուլերէն մէկը ինչպէս տեսան՝ Հեկըլի կողմէ վերապահուած է արուեստին:

Ասոր մէջ Տանքոյ կը տեսնէ վերը նշուած բոլոր պայմանները բաւարարող տեսութիւն մը: Հեկըլի մօտ ներկայ են եւ պատմական շարունակականութիւնը, ե՞ւ դէպի առաջ դիմումը: Այդ յառաջդիմութիւնը միջոցներու զարգացումով ձեռք ճգուած նմանողական հարազատութեան յառաջդիմութիւնը չէ: Ճանաչողական յառաջխաղացք մըն է, ուր արուեստը տակաւ առ տակաւ կը դիմէ իւրայատուկ տեսակի նանաչողութեան մը: Այս մէկն է, որ կը պատասխանէ «ի՞նչ է արւեստը» հարցումին: Հասունացումի հոլովոյք մըն է, նման՝ երե-

խայէն շափահաս անցման փուլին՝ որուն աւարտին ենթական կը նանչնայ ինքզինք, կը դառնայ ինքնագիտակից: Այս յառաջխաղացքի աւարտին՝ պրուեսորն ալ կը նանչնայ ինքզինք որպէս արուեստ:

Geisի յառաջխաղացքի վերջին փուլն ու եզրափակումը կը հանդիսանայ փիլիսոփայութիւնը, որովհետեւ ըստ Հէկըլի՝ փիլիսոփայութիւնը ինքնանդրադարձ է ըստ էութեան, այսինքն՝ իր ի՞նչ ըլլալու մասին հարցումը մաս կը կազմէ իր էութեան: Արուեստն ալ, ըստ Հէկըլի, վերջաւորութեան կը վերածուի ինքն իր փիլիսոփայութեան: Արուեստի անհրաժեշտութիւնը կը կայանայ անոր մէջ՝ որ հնարաւոր կը դարձնէ այդ փիլիսոփայութիւնը: Տանքոյ որպէս օրինակ կը բերէ վարսունականներէն ի վեր իրագործուած արուեստի գործերը, որոնք հետզ հետէ աւելի կ'ապատինքն տեսութեան, իրենց գոյութիւնը ապահովելու համար որպէս արուեստ: Այնպէս որ տեսութիւնը այլեւս արտաքին երեւոյք մը չէ անոնց համար, այլ՝ բաղկացուցիչ տարր մը, այն աստիճան՝ որ տեսութեան յաւելումը եւ առարկաներուն պակսիլը հակառակ համեմատութեան տեղի կ'ունենան: Այս յարաբերութեամբ ու ընթացքով՝ վերջաւորութեան առարկայ չի մնար անշուշտ: Կը մնայ միայն տեսութիւնը: Արուեստը կարծես կը շոգիանայ ինքն իր մասին խոկումի ընթացքին մէջ եւ կը մնայ որպէս ինքն իր տեսական գիտակցութեան առարկան լոկ:

Այս տեսակի հնարաւորութեան մը պարագային, կ'ըսէ Տանքոյ, կրնանք ենթադրել որ արուեստը հասած է աւարտի մը: Ինչ որ չի նշանակեր, թէ արուեստի արտադրութիւնը կը դադրի նոյն պահուն: Ընդհակառակը՝ կը շարունակուի, բայց այս անգամ՝ յետ-պատմական ժամանակի մը մէշ: Պարզապէս այդ արտադրութիւնը կը դադրի ունենալէ պատմական այն տեղն ու նշանակութիւնը, որ դարերով եղած է արուեստինը: Արուեստի պատմական շրջանը աւարտած կ'ըլլայ արուեստի ինքնագիտակցութեամբ ու ինքնանաչումով եւ անոր դերը կը փոխանցուի փիլիսոփայութեան: Բացատրելու համար այս միտքը, նկատի առնել պէտք է «պատմութեան վերջաւորութեան» յղացքը, որ կը յայտնուի Մարքսի ու այլ պատմութեան տեսարաններու մօտ ԺՔ. դարուն: Անոնց համար պատմութիւնը անհրաժեշտ հոգեվարք մըն էր, որուն աւարտը անոր ընդմէշէն պիտի իրագործուէր: Անոր վերջաւորութեան մարդկութիւնը ի հարկէ՝ չեր դադրեր գոյութիւն ունենալէ. այնպէս՝ ինչպէս վէպ մը կ'աւարտի բայց ոչ թէ անոր հերոսները, որոնք կը շարունակեն ապրիլ յարանորոգ ու երջանիկ վաղոր-

## Արքիւր Տանըոյի տեսութիւնը

դայններ: Պարզապէս պատումէն դուրս ինկող կեանմերը այլեւս մաս չեն կազմեր վիպումի ընթացքին անոնցմով զարգացած պատմութեան:

Մարքս նշանաւոր հաստած մը ունի, ուր կը նկարագրէ պատմութեան աւարտին դասակարգերէ, մասնագիտացումներէ ու օտարումներէ ազատագրուած մարդկութեան վիճակը, երբ որեւէ մէկը եթէ ուզէ՝ կրնայ «ցերեկը ըլլալ որսորդ, կէսօրէ ետք՝ ձկնորս, երեկոյեան ալ քննադատ»<sup>11</sup>: Յետպատմական կեանմը Հէկըլի ու Մարքսի համար, կը գրէ Տանըոյ, կը նմանի տեսակ մը փիլիսոփայական Club Méditerranéef, կամ դրախտային վիճակի, ուր մարդիկ պարզապէս կ'ապրին ու կ'ընեն իրենց ուզածը առանց պայքարի վասն ինմութեան:

Պատմութեան վերջաւորութիւնը կը համընկնի Հէկըլին կողմէ «Բացարակ գիտութիւն» կամ «նաևաչողութեան յայտնութիւն» կոչածին հետ: Գիտութիւնը բացարակ է երբ անոր ու անոր առարկային միջեւ բաց չի մնար, այսինքն երբ գիտութիւնը կը դառնայ ինքն իր առարկան, երբ ենթակայ ու առարկայ կը միաձուլուին: Ասոր լաւագոյն օրինակը մեր ժամանակակից արուեստն է, կ'ըսէ Տանըոյ, որովհետեւ անոր արտադրութեան մէջ առարկան այնքան ներթափանցուած է տեսական գիտակցութեամբ, որ ենթակայի ու առարկայի միջեւ բաժանումը գրւեէ յաղքահարուած է եւ տարբերութիւն չ'ըներ գիտնալը թէ արուեստը գործի հանգամանեով ներկայացող փիլիսոփայութիւն է, թէ փիլիսոփայութիւնը մտածումի հանգամանեով ներկայացող արուեստ:

Յարասելով Մարքսին գրածը՝ Տանըոյ կը պնդէ թէ արուեստագէտ մը կրնայ ըլլալ «վերացապաշտ մը ցերեկը, ֆորուելիստ մը կէսօրէ ետք ու մինիմալիստ մը երեկոյեան»<sup>12</sup>: Ինչ որ ըստ իրեն՝ ցուցանիշն է բազմազանութեամբ յատկանշուած ժամանակաշրջանի մը, երբ ամէն մարդ ուզած ոնք կրնայ կիրարկել ուզած ձեւովը: Տարբերու-

<sup>11</sup> Նախադասութիւնը կը յայտնուի Կարլ Մարքսի ու Ֆրիտրիկ Էնկըլսի Գերմանական գաղափարաբանութիւնը գիրքին մէջ, հատոր Ա., գլուխ Ա.՝ «Անձնական ինչքն ու համայնավարութիւնը» խորագիրը կրող հատուածին մէջ: Թէեւ գրուած 1845-46 թուականներուն, գիրքը իր ամբողջական ձեւին տակ լոյս տեսած է միայն 1932ին: Կան բազմաթիւ բարգմանութիւններ: Տե՛ս օրինակ՝ Karl Marx and Friedrich Engels, *The German Ideology*, հրատ. Prometheus, Նոր Եորլ, 1998:

<sup>12</sup> Արքիւր Տանըոյ, «The End of Art», *The Philosophical Disenfranchisement of Art*, էջ 114:

## *Ռաֆֆի Աճեմնան*

թիւն չ'ըներ այլեւս գիտնալը թէ արուեստագէտ մը ի՞նչ ուղղութեամբ կ'ընթանայ, որովհետեւ երբ բոլոր ուղղութիւններն ալ ընդունելի կը դառնան՝ ուղղութեան գաղափարը կը մնայ երկրորդական։ Եւ ահաւասիկ՝ վերջաւորութեան արուեստը։